




ESUHSHU & UHANNUR



ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Հայր Թիւ 1



88
Հ-17



Հայր ձեռք 1 թ. Բամաւուղագութիւն 12 թիւ 10 թ.՝
Ասմալու և զածախը ուրիշաց համար դիմու 8 թ. «Ասմալ-Մետու»

15 JUN 2006
19 NOV 2010

88
5-17

Ար

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

ՀԱՏՈՒ ԹԻ՛ 1

Հօրիստ

ԵՍՈՒՏՈՒ

ԵՒ


ԱՊՈՂՈՆ

ՅՈՒՆԱԿԱՆ ԱԻՐԱԿԱՎԵՊ



From The Earthly Paradise

by W. MORRIS



Օստականը և էսմիսու



၁၃၂၁

ԷՏԱՐՏՈՒՄ ԵՒ ԱՊՈՂՈՆ

U.

ՀՐԱՄԱ

卷之三

Այս երջանիկի օրերուն, երբ երկրիս իւր
բարքանչիւր պղտիկ անկիւնը իր աեփսական
թագավորն ունէր, Թէսապիս մէջ Կ'ապրէր
Էտմիաս արքան Երիտասարդ էր ան տա-
կուին, ու զօրաւոր և եւ կը վայելիք երջա-
նիկ կեսանքի մը բոլոր չնորհնորը :

Աշան գեղեցիկ իրիկուն մը , երբ խոր-
դալի աև ովկողներ որթատունկերու տե-
րեւներուն մէջէն կը տեսնուէին . կամիառա
իր ախանզարդ գույիթէն կը դիմէք արե-
ւամուտը , և ահա , գաւհալով գէպի ճամբան ,
ան տեսաւ պատճի մը , որ գաւոզանի մը
կրթնած կը յարաջնոր գէպի իրն : Խեղձ
հագուած էր ժամբորովը , և յոդնած ու փո-
շատոն իր երկոր ճամբարդութենէն , և սո-
կայն արքայազն մը անկէ տաելի վախեռէ
չոր ու ձեւեր և գեղեցիկ գեմք չեր կրնոր
ունենալ :

ՍՅ առանց վայրկեան մը կենալու յառաջացաւ գէպի թագաւորը ու ծնրադրելով ձեռքը անոր երկարեցուց ըստաւ .

— Ի՞վ թագաւոր այս գեղեցիկ երկրի , համէ՛ ապաստան և մասնդ չնորհն լ աքսորականի մը : Ճոխ են քու գանձերդատէ՛ր արքայ բայց ես , որ ահա ծնրադրուծ եմ ոտքերուդ առջեւ , կընամ տակաւին քեզի տալ աւելի քան ներկոյ բոլոր հարստութիւնդ :

Ետմիտոս պատասխանեց տրքայալայի լ ազնուութեամբ թէ ինք հացի փոխարէն ուեւ վարձապատթիւն չէր ուզեր . և առանց այլեւոյլի օտարականը իւր հիւր այդ գիշերուան համար ընդունեց , խոստանալով թէ յաջորդ օրն ալ առիթ պիտի տայ իրեն ցուցնելու թէ ինչ գործ կընար ընել :

Եւ օտարականը պատասխանեց .

— Տէ՛ր արքայ , քու լուութեանդ պէտք ունիմ . որովհեանւ պէտք է որ տակաւին երկար օրեր առանց ինքնութիւնս յայտնելու անցնեմ . բայց ըսեմ թէ ինչ գործ լու կընամ ընել , որպէսզի կարենամ վաղն իսկ գործի սկսիլ : Անա կ'երկարեմ ձեռքք՝ ու կ'երդնում տարի մը հաւասարմութեամբ ծառայել քեզի : Երբ հօտերդ արածեմ վայրի տնասուններ չպիտի յօշոտեն գտաներդ , պիտի նուռագեմ քեզի որ կարենաս կրել արտմութիւններդ . և եթէ այս գեղեցիկ երկիրը

պատերազմի մէջ իյնայ , քեզի համար պիտի պատերազմիմ :

Արքան ժամեցաւ ու ըստաւ .

— Թող այդպէս ըլլայ , և ծառայութիւններդ պիտի վորձապատթիւն : Իսկ հիմա . անմիջապէս որ յոդնած ոտքերդ լուսաւ , և յարմար կերպով զգեստաւորուիս , վերապարձիր և մամրակից եղիր մեր խրախճանուռ թեանց :

Ու աղախին մը հասպանդելով իր տիրոջը հրոմաններուն , հիւրը ներս առաջնորդեց , վոյելուչ հագուստաներ տուաւ անոր ու վերապարձուց զայն արքայական խնջոյքին :

Բ.

ԱՐՔԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄԸ

Օտարականը ամէն կերպով հաւասարիմ քոնուեցաւ իր խոսամանը . ու արքան որ սկսած էր անոր համոզէպ մասնաւոր համարում մը ունինալ , յաճախ կը խորհէր թէ ո՛վ կընար ըլլալ այս օտարականը , որ , ամէն տառագտ , թարմ ծաղիկներէ պատկ մը գլխուն , արեւածագը կը զիտէր , առանց նայուածք մ'իսկ նետելու իր շուրջի հրաշաւլի գեղեցկութեանց : Պարստի ուրախու-

թեսնց ընթացքին նոր խաչնարածը յաճախ
մասցիր ու երազներու անձնառութ կ'երե-
ւոր և կտմիառնկառեց որ, երբ մարդիկ
իրենց աստուածներուն զսեր կը մասու-
ցանէին, միշտ կը բոցակայէր ան:

Երբ գարունը հասաւ, կտմիառն Պեղիսս
որքային կողմակերպած Քրցումնեցւն մաս-
նակցերու համար հարաւ մնկնեցաւ, ու վեց
օր վերջ վերադարձաւ ծիրանի պատմուածն
մը ուսին և գլուխը ուկի թագ մը: Ան
ունէր զեղեցիկ նոր թուր մը մէջքին կախ-
ուած, ու իրեն կը հետեւէին չորս ծիւնա-
պիսակ ձիեր, որոնց բոլորն ալ շահնած էր
մրցախաղերու մէջ: Յաղթականի մը երե-
ւոյթը չունէր սուկայն ան: Նոյնիսկ, այդ
երեւոյիսան ինչոյցքին անոր զէմքը տխուր էր
և մթագնուծ, և յոջորդ աստու, կանուխ, ան
սկսաւ մասցիր թափառիլ մօսակայ անսու-
ներու մէջ:

Երկար թափառումներէ յեսոյ, ան վեր-
ջապէս լճակի մը եղերքը հասաւ, ուր իր
նոր հովիսը, մուշտակ մը իր մէջքին, ան-
հոգ կ'երգէր: Ան կ'երգէր անմառութիւնը
մարգաց սրսնք անարթէք բաներու կը ցան-
կան: և արքան ունկնդրեց.

• և անմիտներ...
ու ամենիք հանոյցներու անձնատուր,
երշանկութիւնը կը փնտէի միօս այլուր,



երե միայն զեղեցկութիւն տեսնեիք
ձեր սեփական տուներուն մէջ ու երկիք,
երե միայն մեկի գրած դուք կեղծիք
աշխատէիք ունենալու գրախափին
երանութիւնը երկանիցին յայս երկիր.
եղբայրական վասահութիւն մը անտաց,
ներեցնելով բալոր մարդոց անխափիր,
երե միայն

Եւ օտարականը իր երգին մէջ վեր նո-
յելով աեսաւ կտմիառն ախուր զէմքը,
զարմացաւ ախրութիւնը աեսնելով անոր որ
արդքան մեծ պատիւներ ու նուերներ շահն-
լով վերադարձ էր մրցախաղերէն, ու խո-
նորհաբար ինչդրելով թագուորէն որ՝ յոցա-
նէ իր ախրութիւն պատճառը խոստացու

Կարելիութեան առամանին մէջ սպնկը իրենց
էտմիտոս պատմեց թէ մրցախողերու
ընթացքին տեսած և սիրած էր Պեղիսա ար-
քային աղջիկը, և իր քաջութիւնը և տղ-
նիւ ողին խաղերու մէջ ցուցնելէ յետոյ ար-
քային խնդրած էր անոր ձեռքը իսկ Պեղիսա
պատասխանած էր թէ՝ կարելի չէր իր աղջ-
կոն ձեռքը շատ դիւրաւ շահիլ, որովհետեւ
այնպէս նախասահմանուած է աստուածներու
կողմէն թէ անոր ամուսնութեան օրը պիտի
ըլլար նաեւ անոր մահուան օրը եթէ իր տ-
պոգայ վեսան զոյն իր հօրենական առանցն
չի տանէր տուիւծներէ և վայրի խողերէ
քուող կառքի մը մէջ :

Ան պատմեց նաեւ թէ մշուած իր բուռն
սէրէն իր հօրը մասանին Պեղիսաի քով ա-
ւանդ ձգուծ էր խոստանալով վերադառնուլ
իր կառքին լծած այդ վայրի կենդանինե-
րէն, և թէ հիմտ անդրադառնալով իր
խոստանը անկարելիութեան այդքան մնէ
ամօթ կ'զգուր, որ կը խորհէր երթալ ծովե-
րէն անդին անպիսի երկիր մը, ուր ոչ
ոք պիտի դիմնար իր անմտութիւնը, և այս
պէսով վերակալ իր կեանքը:

Հովիւին գէմքը պայծառեցաւ, լսելով
ոյս ամէնը, ու ըստու.

— Տառը օր պատէ, Էտմիտոս, և ամէն
ինչ լու պիտի ըլլայ: Հիմտ իմ աելու ու-

րիչ հովիւ մը բերել առուր, որովհետեւ ես
պէտք, է առանձին մեկնիմ դժուարին պար-
տականութիւն մը կտառըելու համար

Գ.

ԷՏՄԻՏՈՍ ԿԸ ՇԱՀԻ

Թագուարը լծակին եղերքը կեցած գե-
տեց իր հովուին մեկնումը: Օտարականը
այդքան արտասովոր կերպարանք մ'ունէր
որ կտմիտոսին սիրաը յոյսով կեցուեցաւ:

Անցան սպաման օրերը, և անո ասա-
ներորդ օրը Էտմիտոս արթննոլով իր սն-
կողնին մօտ տեսու անծանօթ պատանին, որ
ոչ ձեռքին մէջ երկար, ճերմակ և տորորի-
նուկ նկարներով քօլդրկուոծ գաւաղան մը
բանոծ մօտեցաւ ու ըստու.

— Արթնցիր Էտմիտոս, ու փութա՛ տուն
քերել սիրականդ անա փղոսկրեայ կտաք մը
կ'սպասէ զաներուն աւշեւ Երկոր մի կե-
նար Պեղիսաի երկրին մէջ, այլ շուտ մը վե-
րադառնուր կտաք, կտավկտրելով անոր
լծուած անտառները այս գաւաղանով, և
երբ վերագանաս, կանգ տա այդ անտոռին
մէջ ուր մարդիկ Անահիտին զօներ կը մա-
տուցանին, ու ես պիտի սպասեմ քեզի հոն,

ուր կառքէն վար իջնելով հարսիդ հետ ձեռք
ձեռքի պիտի քաղիս հօրենտկան պալատ՝ :

Էտմիառոս առառ գաւազոնը ու գնաց
պալատին գուռը ուր իր կառքը կ'սպասէր
կառքին մէջ ցատքելով բանեց սանձակալոյնե-
րը ու գնաց Պեղիսասի մօտ Երբ հոն հասաւ
պահակները փախուստ առևին աճարքեկած, ու
համայն ժողովուրդին մէջ զարհութէլի նոր
տասուծոյ մը ժամանաւմը տարածայնուեցու,
Մարտափանար քաղաքացիներն ու մէջէն քչեց
ան իր կառքը մինչեւ Պեղիսասի պալատին
սինազարդ զաւիթը, ու երբ Պեղիսաս տե-
սաւ զինքը՝ դիմուորն լով ըստ.

— Ողջոյն սնոր որ տասուծոյ մը պէս
կուգայ պատուելու աղջկանս տունը

Որուն էտմիառոս պատունիսնեց:

— Ողջոյն մեծ թագաւորիդ. վերտ-
գործուր ինձ հօրս մոտանին, ու արաօնէ ինձ
տեսնել իմ անզին նուեկըս :

— Մի՛ ատառկուսիր, պատուխանից Պե-
ղիսաս, պարտք կատարեցիր, ու պատի տա-
ստ արձանի վարձատրութիւնդ:

— Աւ մինչ թագաւորները այսպէս իը խօ-
սէին ներքնագաւիթին գոները քաղցր երա-
ժշտութեամբ մը բացուեցան և Ալշեանիս
իր ալտիֆիներէն շրջապատուած սնանե-
ցաւ հոն : Այս զարմանքով նոցեցաւ էտմի-
առասի կառքին ու յորդուից ահով ու սքանչ-



չոցումով մը յարեց իր աչքերը սնորու իսկ
հայրը համբուրելով՝ զայն իր ճակատին ըստու.

— Սիրելի աղջիկս, առա այս մասանին
և դիր թագաւորիու մատը, ու ալ մի վերաբանար ինձ, և զուն, էտմիսոս արքայի,
հրառէ ու տար այն որ քեզի կը պատկանի:

Ալշեստիս, լուռ, ելու իր հօրը տունին
ու կեցու իր սիրականին քովը: Էտմիսոս
իր կարգին, Պեղիստէն ոսկի բաժակ մը
առնելով բաց գրան առջեւ դինի թափեց
իբր մասուցում մը Տիտին, ու մեկնման
ժամը հասած ըլլալուն, տռանց սպասելու
համբայ ելու հորու հետը առած:

Դ.

ԱԼԶԵՍԻՍ ԿՈՒԳԱՅ

Ամբողջ երկիրը սննման գեղեցկութիւն
մը հագած էր երբ էտմիսոս և Ալշեստիս
գեղազուարձ գաշտերու մէջէն անցնելով հա-
սան այն անտառը ուր մարդիկ, Անահիտին
զոհեր կը մասուցանէին:

Հոն կ'ապասէր նաեւ իրենց բարի հովի-
ւը, որուն խես վայրի անսառները դողու-
նոր կեցոն, ու ան յառաջանալով ձեռքը
էտմիսոսին երկորեց ու տառ մոզակոն

գաւականը, ու առանց ունկնդրելու սնոր
չնորհակալութեանց ըստու.

— Թու բարիքներդ մուցուած չեն, տէր
արքայ, ուստի տեկրդէ յիշասակել ներ-
կոյ ծաւայութիւններու Հիմա գնա, ու ետ
մի գառնար: Վաղը աստուածներուն զոհեր
մասուցունէ որ երջանկութիւն սրագեւէ ձե-
զին Անոնց ոչ մէկը անտես մի ընկը, ու
ես շուտով պիտի գաւանամ արածելու հօսերդ
խոսանաս գոշտերու մէջ:

Երկու սիրականները ձեռք ձեռքի ուղ-
ղուցան գեղի առնեն, ուր նաժիշտներ ու-
տաշուղներ կ'սպասէն իրենց փառքը երգե-
լու: Ու անտ սպիտակ հագուստներով խումբ
մը կոյսեր կը դիմուորեն դիրենք, ծաղկե-
փունջեր մասուցաննելով՝ Ալշեստիսին, ու
գրկամբարձ ներս կը տանին զայն:

Էտմիսոս աշխատեցու ամէն կերպով
կտասորել իր հովիւին հրահոննգները, բայց
բան մը մուցած էր ու երբ կրկին հանդի-
պեցաւ անոր, լճակին եղերքը, տիսուր
գէմքով մը ըստու:

— Ով անծանօթ բարեկամս, սոսկուի
և անման էտմ մը կարծեմ կը հետեւի բոլոր
քոյլերուս: Ամէն հրահոննգներդ կտասորելէ
ետք երեկոյին զացի Ալմատիսին հետ խօ-
սելու ու երբ իր սենակին դուռը բացի ան
ոյլ վայրկեանին շատ տւելի գեղեցիկ երեւ-

յուր ինձի քան ինչ որ երեւակայտն էի հ-
րողներուս մէջ բայց վայրկեանի մը համար
միայն, և ահա մեր միջնւ անսուեցաւ սոս-
կալի վիշտ մը, ու Ալչեստիս դաւէն ճշո-
լով ըստ «Մ՞ն առանձին ձգէ զիս, ահա ահա
իր անդամները փաթթուած են մարմնայու.
ինչու, ինչու հսու բերիր զիս» Դողմով
ես քաշուեցայ, ու առարուեխ անհակը չձգած
սոսկալի արարածը ահա անհետացած էր :
Քեզի, ազնիւ բարեկամս կուգամ հարցնելու
այս բալորին նշանակութիւնը : Քեզմէ վո-
յերած բարիքներուս վերջաւորութիւնը ո՞յս
պիտի ըլլոյն :

Հովիւը ժպակեցաւ, ու ըստ .

— Էսմիտոս, դուն էիր որ այս բալորը
գլուխդ բերիր: Հակառակ պատուէրներուս,
մասցար Անահիտին զինիր մասուցանել, ու
անոր բարկութիւնը գրգռեցիր: Մի ոչտ-
առը տնոր ու զոհեր մասուցանելու, ես պի-
տի մեկնիմ, երեք օր վերջ պիտի վերա-
դառնամ խաղաղութիւն բերելով քեզի:

Ե.

ՀՐԱԺԵՇԸ

Էսմիտոս անմիջապէս թանկադին նուէր-

ներ մասուց Անահիտ Աստուծոյն և եւ ահա
երբ երեք օրեւը լրացան աւատուն կանուխ
հալիւը վերագրանալով ըստ .

— Հրձուէ՛, էսմիտոս, ազօթքներդ ու
զոհերդ իզուր չանցան, անէծքը վերցուեցաւ
թագուհուց վրային:

Այդ օրէն ակնեալ պարատին մէջ ուրու-
խութիւնները շարունակուեցան, ու հովիւը
շարունակեց արածել իր հօմերը:

Երբ աշունը վրայ հստաւ ու հովիւին
պայմանաժամը լրացաւ, հրաժեշտ անհերու-
համոր ան ինդրեց թագաւորէն ընկերակցիլ
իրէն մինչեւ մօսակոյց բլուրը : Երբ հս
հստան, ան պատմեց էսմիտոսին թէ իրացէն
ինք մարդ մը չէր, ուլ որդին Տիսի և
մարդիկ զինք Ապողան կը կոչէին, ու անու-
շարոյր մշուշի մը մէջ անհասանալէ առաջ
ըստւ .

— Ժամանակ է որ մեկնիմ առկէ, ո-
րովհետեւ ծառայութեան համար սրացուած
պայմանաժամը ահա կը լրանայ : Երջանիկ
կը թողում քեզ այսուեղ, որ քու սեփակա-
նութիւնդ կը կոչես : Բայց ժամանակիները
կը փսխուին և ահա կը ամսնեմ այդ օրերը
երբ քու երջանկութիւնդ պիտի անցնի.
Կ'արէ՛ առկայն զուտաթ ըլլոյն, որովհետեւ
գոլիք օրեւը չառ մը բաներ ունին զորս
չենք կլասար արդիւել Այս առարի իրը վար-



Ճառութիւն բարեսիրութիւններուգ շահեցար բարեկամ մը որ տակաւին շատ մը նըւէրներ ունի քեզի տալիք : Անոնց մասին չպիտի խօսինք այժմ : Բայց երբ մահը գայ քեզ մօա, ու այլիւս բոլոր հարաստութիւններդ անօղուտ ըլլոն քեզ, յիշէ զիս : Տես այս փետրազարդ նետերը, որմնք անն են աշխարհիս, առ զմոննք և քու ամենութանկադին գտնածդ նկատէ, ու երբ մեծ զժբազդութիւններ պատահին, կամչէ զիս վտանլով զանոնք ինսկաբոյր կրտիի մը վրայ սրբէսզի իրականանան բոլոր բաղձանքներդ :

Երբ ան գողքեցաւ խօսեիչ, անս արեւմքաեան հով մը սկսու փչել, և թագաւորը ինքինքը տառնածին զատու Ապոլոնին նետե-

րով, ու վերադարձաւ տուն անցած տարւան պատահարներուն վրայ խորհելով :

Զ.


ՄԵԾ ԸՆԾԱՅ ՄԸ

Ապոլոնի մեկնումի օրէն սկսեալ, էտմիտոս ամէն բանի մէջ տւելի խմաստուն դարձաւ, ու իր իշխանութեան օրերուն մարդիկ այնքան երջանիկ տարկեցան, որ այդ ժամանակամիջոցը ոսկեղար կոչուեցաւ կարծես բոլոր մարդոց խորհուրդները Թագաւորին ծանօթ էին, ու ան զժաստիրտ արդարամասութեամբ կը վարուէր ամէնուն հետ : Իր ներկայութիւնը ամէն տեղ ուրախութիւն կը պատճառէր :

Ու եկաւ ժամանակը երբ էտմիտոսին լու օրերը վերջացան, ու ան սաստիկ հիւսնդացաւ : Մահացու կ'երեւար հիւսնդութիւնը և Ալշեստիս անկողնին մօտ կեցած անհատնում կուլար :

Էտմիտոս տակաւին յուստասած չէր, և ինդրեց իր կնոջմէն որ բոլոր մարդիկը սենեւակէն գուրս հանելէ վերջ բերէր Ապոլոնի թողած նետերը :

Աւ չհստիս բերաւ նետերը, ու էտմիտոս





դառնալով իր կնոջ ըստ.

— Սիրելիս, ահա կը նուպիմ ևս, ու
մեր երջանիկ օրերը. կը թուին վերջանալ:
Բայց մի՛ լար Մենք վայելեցինք կեանքի
բոլոր երանութիւնները, իրարու հանգեպ
գանուեցանք հաւատարիմ, ու անձնուէր, ու
տարիները վայրկեաններու արագութեամբ
անգան մին միւսին ետեւէն՝ բերելով մեզի
ամէն երջանկութիւն. բայց մահը անգութ
է: Խառնէ, սիրելիս, խառնէ օճախին կրակ-
ները, խունկ դիր անսուց վրայ: Վառէ հօն
այս նետերը, գուցէ Ապողոն գթայ մեր վրայ:

Այսպէս կը հառաչէր Էտմիսոս, պայքա-
րելով մահուան գէմ: Ալշեսախո հնագան-
գեցաւ: Շատ չանցած տմալ մը պատեց սեն-
եակը ու դուռ մը լայն բացուելով, Ապողոն
երեւցաւ բեմին վրայ, իր հին հովուական
զգեստները հապած, և յառաջանալով ըստ.

— Էտմիսո՞ս, կը ցաւիմ որ լաւ լուս
չէ որ կը բերեմ քեզի: Պիտի ապրիս, խեղճ
բարեկամո՞ւ պայմանաւ որ ուրիշ մը իր թան-
կագին կեանքը զոհէ քեզի համար:

Ապողոն անձեւացաւ: Էտմիսոս իր
կարգին, գոցեց իր աչքերը, ու պատրաս-
տուեցաւ մահուան: Մինչ այդ, Ալշեսախո
խղճալի նայուածք մը նետեց մահամերձ հի-
ւանդին, ու գէմքը ծածկելով ձեռքերուն մէջ

— Անցան այն քաղցր օրերը զորս այս

քան լսւ կը յիշեմ Ի՞նչ սէր կը վայեւ-
տէի ... Ի՞նչ երանութիւն էր լսել գովառ-
ասնքներդ ... Ի՞նչ հրճուանք կեսակցու-
թիւնդ ... Իսկ հիմա ... պէտք է առանձին
մեռնիմ ... մեռնիլ առանց հրաժեշտի խօսք
մը լսելու քեզմէ, առանց նոյնիսկ յայտնելու
թէ կետնքս կը զոհեմ քեզի համար, որ դուն
ազրիս, ու վայելես այս գեղեցեկ աշխարհը:
Գիշերը, փոթորկալից գիշեր մը, ան-
ցաւ : Յաջորդ առուեա, երբ մարդիկ կը
պատրաստուէին իրենց առօրեայ գործերուն
կոմմ խաղերուն սկսելու, գայեակ մը ներս մը-
առուու թագուարն ու թագուէին մեռելոնը-
ման պանկոծ տեսնելով սոսկալի ճիչ մը ար-
ձակեց: Թագաւորը արթնցաւ այդ աղեխառն
ճիչն : Իր գէմքը թարմ էր, ու աչքերը
կը փայլէին: Բայց Ալչեստիս մեռած էր:

Էտմիսս ասկու սթափելով հասկցաւ
եղերութիւնը, և ասկայն իր նոր կետնքը
շահ մը չնկատեց :

Այդ օրը, իր ընդունելութեան սրանին
մէջ, ներկաներուն իրենց թագաւորին սպա-
քինման համար ցուցուցած ուրախութիւնը
աւելի մեծ չէր քան այն ցաւը որ անոնք
զգացին Ալչեստիս մահուան համար:

... Ու տարիներ անցան, ու օր մը իր
կորպէն, էտմիսսն ալ միացաւ իր թագու-
էին: Ալչետիսի անսնձնական սիրոյ գովա-
ռանքը, դարձեր շարունակ, իր ամումնոցն բա-
րեսիրութեան յիշառակներուն նետ ապրեցաւ
շատերուն սրաերտեն մէջ:



ՀՀ Ազգային գրադարան



NL0315663

ՀՐԱՏԱՐՈԿՈՒԹԻՒՆ
«ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ» ՏՊԱԳՐԱՏԱՆ

1. ՀՈՒՍԱԽՈՐԻԶՔ ՀԱՅՈՑ — Պատի գեղատիպ
տօնացուցակ օրացոյց սպառած
2. ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ — Պատկերազարդ գրքոյիկ
նուիրուած Վարդանանց յիշատակին ե.դ. 1
3. ԱՊՐԻԼ 24 Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ — Ա. Պատրիկ „ 1
4. ՆԵՂՈՍԻ ԶՈՀԸ — (Մ. Պետրոսեան) նո-
րակեպ եզիպտահայ կեանեն (1930ի
Գալուսեան վրժ.ի Շրջ. Միութեան
Գրական մրցման լաւագոյն դասուած) „ 3
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՆ ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ
(Սուրեն Բաբախսեան) — Ռւսումնասիրու-
թիւն եւ հաւաքածոյ հայրենի աւանդութեանց
պատկերազարդ էջ 152 ե.դ. 10
6. ԷՏՄԻՏՈՍ ԵՒ ԱՊՈՂՈՆ — Պատանեկան պա-
մութիւն Յոյն Դիցաբանութենէ —
պատկերազարդ պատկեր ե.դ. 1

ՄԱՄԼՈՅ ՏԱԿ է

ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ ԹՈՂՄԹՈՅԵՆ Թիւ 1

515